



Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքը արտոնագրված է «Մտեղծագործական համայնքեր»
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

սրառման և տուրածի կողմէց ցույց ցունելած ձևով կամ կրկնութեան մասին կամ օգտագործել առևտ կողմէց ստեղծելու համար նոր

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

ԵԴՈՒԱՐԴ Ա. ՌԱԿԵՐԻԶԵԱՆ

(ԶԳՕՆ - ԱԵՐՈՒՀ)

ՏԱՐԱՊԱՆՔԻ

ՕՐԵՐԵՆ

1923

ՀՈԼԻՊ (Առողիա)

ՏՊԱԳՐ. Ա. ԳԱՅՈՎԳԵՍԻՆ

ԱՐԵԲԱԼԱԴՐԱՆ


9

h/p



A₄₆

MESROB krotáron



A_{4c}



U. S. 0006PP2605



9(47.925)
Ռ-46

ԵԴՈՒԱՐԴ Ա. ՌՍԿԵՐԻԶԵԱՆ
(ՀԿՕՆ - ԱԵՊՈՒՀ)



MESROS

A₄₆

ՏԱՐԱՊԱՆՔԻ

ՕՐԵՐԵՆ



1923

ՀԱԼԵՊ (Սուրբա)

A₄₆
57/91

ՅՊԱԳ. Ա. ԳԱՍՏԱԳԵՑՆ.

ԱՆԵՔՍԱՆԴՐԻԱ

PLAQUEMINE U. UNION PARISH

(240000 - 25721)

SAVANNAH

STATION



ESER

(unfaded) 14.11.12

PLAQUEMINE U. UNION PARISH

LIBRARY STAMP


ԵՐԿՐՈՒ ԽՈՍՔ

Այս ամերանիկ եւ փոքրիկ երկասիրութիւնս կը ձօնեմ կենակցիս՝ Ավաննային եւ Մրտանասորիկիս՝ Աօնա-Վրէժունիին։

Խորին ընորհակալութիւններս կը յայտնեմ իմ յարգելի հայրենակցիս եւ բարեկամիս Տիար Օննիկ Մահմետանի, որ հանեցաւ իր բարոյական բանկազին օճանդակութիւնն ընձեռել ինձ զործիս պատրաստոքեան մէջ։

Հալեպ

ԵՒՊԻԱՐԴ Ա. ԱՍԿԵՐԻՉԵԱՆ



ՓՈԽԱՆ ՅԱՌԱԶԱԲԱՆԻ

Միրելի Հայրենակիցն

Պ. Եղուարդ Առաքելարիչնան

ՀԱԼԵՊ

Մեկ շունչով կարդացի ամողաճիկ քրկասիրութիւնը,
որուն ձևագիրն ինձ դրկած էիր, յարդմանը և հրատա-
րակելու խնդրանքով։ Միրով կատարեցի այդ համելի պար-
տականութիւնը։

Այս փոքրիկ գրքոյիդ այնքան հարուստ և ֆայրենասի-
րական խանդավառ և միանգամայն բախճագիճ բաղց-
զացումներով, որ, վատան ևն, սիրով պիտի կարդացուի
որցաւ ընթացումներու կողմէ։ Անոնք, որ պիտի փափա-
փին ցեղին տառապանի օրերին արիւնու յիշաւակներ խ-
ղել, ու արիւն-արցումներ՝ հայկական վերջին ահաւոր մար-
ժիրուագրութենին, ևնն պիտի զննեն բառական տառա-
քանք։

Արդարեւ, մեր Խաչելութեան դարաւոր վերելլը, —
որուն նով վաղուց նևեմացած մոոցուած և Աստուածութեացն
Գողգորան, — ծածկուած և բիւր-բիւրուց նանատակներով,
և անոր արահենները բոլոր ախօսուած են արցումներու
և արիւններու յորդանու զետերով։ Այդ վերելլը, որ աննա-
խընթացօրեն հրկայնօրեն ահաւոր է, ունի անպարագրելի
ու անզուր պատմութիւն։ Այդ ահաւոր պատմութիւնը լր-
րացած չէ տակարին, աւազ, ու չէ վերցացած նաև մեր
Գողգորային արիւնու վերելլը

Դուիս այդ ահաւոր պատմութենին հիւշեներ արձանացրած կը ձեր փոքրիկ երկասիրութեան մէջ, հիւշեներ արցունով ու արիւնով ցօղուած . . . :

Տիւուր եւ յուզիչ հետ այդ մասունքները, այլ եւ յոյժ սիրելի:

Նկատելի է սակայն, որ ձեր հատորիկին փոքրիկ ծաւալը բոյլ չէ տուած ձեզ բաւականացափ պատմական տարրերով ճնշացնել զայն եւ առելի եւս արժեկաւորել, զո՞նկ տալ շիակատար պատկերը մեր անմահանուն, հոյակապ եւ պաշտելի հայրենիքին՝ Զեյրունի՝ վերջին անցերուն, որոնց վըրային անցած կը արտուանենով, եւ արձանացրած յանի մը բոռոցիկ նօրեր միայն :

Բայց ձեր այս համեստ երկասիրութիւնը ձեր գրական տուաշին փորձն է, եւ այդ հանգամանենով ալ արժանի զնամունքեան եւ յաջակերանի:

Չեզ կը մաղրեմ մոր եւ բաւազոյն յաջողութիւններ:

20 Ծունդար 1923

Աղեմանդրիա

Չերդ անկեղծօրեն
ՕՆՆԻԿ ՄԱՀՏԵՍԵԱՆ

ԶԵՅԹՈՒՆԻ ԱԽԵՐՈՒՄԸ

ԿԱԽԱՂԱՆ ԿԱԽԱՂԱՆԻ ԵՏԵՒԷ...

Տաճկառանի ներքին հայաշատ քաղաքներու ջարդն ու աքսորը առկաւին նոր սկսած՝ կարզը եկած էր ալլրձիներու Բոյնին։

Վեց հարիւր առիւներէ ի վեր արիւնաբրու թիւրքը անմեղ հայու արիւնովը չի կատացած, հուակ ուրեմն ամբողջ թուրքիան մոխիրի վրայ նստեցնող մէօն-թիւրք ջուլիրը, իր արիւնաներկ պատմութեան վայրագութիւններուն վրայ՝ նոր կարմիր էջ մ'ալ աւելցնելու համար՝ թեւերը մինչև արմուկը սօթթած՝ այս անդամ պատրաստեց հայաջինչ մեծ եղեանը, — կատարեալ սկանդ մը — որ հիները բոլորովին մոռցնել տուաւ։

Իթթիհասան զարիճ և ճիւազ կառավարութեան յղացած վայրենաբարոյ ծրազիրը միմիայն տեղահանութիւնով վերջ չի գտաւ։ Հրէշային կանխամտածումով, անպաշտոպան հայ զալթականները երբ շարան շարան զուրս հանունցան իրենց բնակալայրերէն և կենսաբոյր զրախտավայրերէն, անոնք առաջնորդու եցան Պոզդ ովայի տաժանելի ու արիւնուա ճաւրան՝ որ կը տանէր մահուան զիրկը

Անօգնական հայ զալթականներու կարաւանները երբ իրենց սահմաններէն դուրս կը հանուին բռնօրէն, անոնք անժանոթ վայրերու և կիրճներու մէջ կը հանդիպին մինչև ակրանին սպառազինուած թիւրք չէթէներու, որոնք կը յարձակին պատրաստ և անպաշտոպան զաներուն վրայ, ու անյուր վայրագութիւններ ի գործ կը դնեն։

Գեղանի հայու հիներ և պարմանու հիներ կ'առեւան-

գուին ու կը պղծա ին, երիտասարդներ զնդակահար կ'ըլ-
լան, որառաւներ ու ծերունիներ չուաններուկ ապուած
զետերու ու ծովերու մէջ կը թափուին անլուր տան-
ջանքներով:

Տաճկաստանը տանչարանի և Սոգոմ-Դոմորի երկիրն
է, իսկական գյոխքը երկրային . . . Ո՞վ չի զիտեր որ,
արդարեւ, Թիւրբեր իրենց արհեստ ըրած են աւազակու-
թիւնն ու վայրագութիւնը, և կարծես իրենց վիտախտա-
ւոր գործոցներուն մէջ մասնաւոր գասընթացք մ'ալ
տառը յատկացուցած են, որպէս զի նորանաս սերունդը
զայն դործադրէ անթերի կերպով:

Վերջին ատենները, տանչարանները մասնաւորապէս
կատարելազ ործուած վերջին հնարքներով, ամենարար-
քարու տանչանքներ փորձեցին հայերու վրայ, տանջանք-
ներ՝ զորս պատմութիւնը երբեք արձանագրած ըլլայ,
— զնդակահարութիւն, մորքազնրծում, չուաններու վրայ
շարել ու մեկ կորդմէն միւս-կորդմը զնդակ անցունի, մազերը
փեսսել, եղունգները ացանով ժաշել, կոշկունամահ ընել,
ոչիմ ներքանը դանակով մեղմնել՝ ու մեջը պղպեղ լեցնել,
տախակի վրայ սուր սուր զամեր զամել՝ ու մերկ մարմինը
անոնց վրային ժաշունել, յդի մայրերու արզանդները պատել,
զիսիսիար կախել կամ խաչել, առեն օր մարմնոյն մեկ ան-
դամը կտրասել, տոպրակներու մեջ մանուկներ լեցնել ու
բարձր զառիվայրեր զլտորել, շերկ ժայռերու վրային մերկ
մարմիններ զլտորել, սիրուհի եւ սիրահար իրարու կապած
բարձրախանդակներ զանավիճ զլորել, բազմարի անհատ-
ներ նեղ տունի մը մեջ լեցնելով՝ կրակի տալ եւ շնչահեղձ
ընել, մեկ տարեկան մասուկներ կատրու զամբոներու առ-
շել նետել՝ որպէսզի բզիկ բզիկ ընեն, . . . Այս բոլոր տան-
ջանքներուն բովին անցաւ հայ ժողովուրդը:

Մէկ երկու ք չեն կարտանները, ուրիշ մը տարբեր
ձեռով կը հալածուի. զաղթականներու քալած միջոցին՝ սո-
սերամերկ վանտավաններ կը հալածեն բազմութիւնը՝ զիս կ

զիամկի վրայ ձգելով, յոյի մայրերուն կ'արտօնուի որ շարունակեն ճամբանին, ու այս վերջինները խարազանի հարուածներու տակ կը համակերպին, ու երբ զիշերը վրայ կը հասնի, շատեր իրենց սրտահատոքները արիւնաթաթախ վիճակի մէջ ճնշապարհներու երկայնքը գտնուած ծառերու կոճղերուն մէջ կը թողուն, իսկ ուրիշներ ծննդարերութեան գժուարին ցաւերուն տակ հոգինին կ'աւանդեն:

Ճանապարհներու երկայնքը՝ վրանաբնակ վայրենիներ անցորդներուն սարսափ ազգելու համար իրենց յափշտակած պզտիկները ողջ ողջ հաթաներու մէջ լիցուցած, ու քանի մը փոքրիկներ ալ փայտի տեղ խոշոր կաթաներուն տակը կը զետեզնն ու կազ թափիելով՝ կաթային մէջինները կ'եփեն ու եփածն ալ շուներու առջեւ կը նետեն . . . :

Ճամբան ուրիշ խումբ մը, կիզիչ արեգակի ճառագայթներուն տակ մերի ու անօթի անդադար զերիններու պէս կ'աշխատացուին քար կոտրելու և շոգեկառքի ճամբան շինելու համար . ու անոնց մինած զիծերուն վրայէն կ'անցնի զիտութեան զլու խ-զործոց չոգեկառքը՝ զէպի ճակատ փոխազբելու համար այն ուսպմանիւթը որ օրական հազարաւոր հոգիններ պիտի հնձէ.

Քիչ անզիթէն ուրիշ խումբ մը կ'անցնի. առանք կատարեալ զաղթականի երեւոյթ մը ունին, քանի մը կ'մախացած կենդանիններու վրայ հին զրոլեակներ նետած, ու ուրիշներ հինցած տառատոկներու մէջ փաթթուած՝ առազուաքին մէջէն կը քալեն ու քալեն . . . :

Ճամբարայտ մողախուրդ, կ'երթայ զէպի Տէր-էլ-Զօր, զէպի հայուն զազգոթան և համայնակուլ զերեզմանը:

Ու զեռ ինչներ կը պատկերանայ մեր աչքերուն առջեւ, երբ կը համենինք ուրիշ վայր մը, — Գաթմա:

Հոս ալ զարձեալ զործ տեսնողը անիծեալ խարազանընէ, կմախացած մայրեր, լոկ ուկրակոյտ մը մեռցած,

իրենց մերկութիւնը ծածկելու համար չունին քուրզի կտոր միսկ Այս հաւաքայրին մէջ հացին անունն անգամ չէր լսուեր . ամէն ժամ, ամէն վայրկեան զինուուրական պատզարակը զիսկներ կը փոխադրէր զիմացի զիսկավայրը՝ ուրանի չափ Հայեր իրենց հայրենակիցները թաղելու համար զերեզմաններ կը փորէին անդադար . . . :

Պատերազմի ճակատ չի մեկնած, չորս օր Գաթմայի մէջ հանգիստ պիտի ընէինք, ուստի, առաջին առթիւ կ'այցելեմ Գաթմայի ուխտատեղին, հոր փորողները զիսկ զիսկի վրայ կը լեցնէին, անձանաշնչի զիմազիծեր, ջարդուիչուր եղած զանկեր ու ոտքեր, նազելի կոյսերու սիրաբարախս կուրծքեր, ու գեռ ինչե՛ր, ինչե՛ր . . . :

Հայէպ, Տէրէ-ջօր, Իսլահիյէ, Գաթմա, Բազզա, Եփրատ ու Տիգրիս որոնք հայու արիւնով կշտացան, պատմական մէյ մէկ ուխտատեղիններ են մեր ազագայ սերունդին համար :

Գաթմայի մեսելաթաղներուն մէջ կը ծանօթանամ հայրենակցի մը հետ ու պաշտելի հայրենիքիս վրայօք կը քաղեմ պէտք եղած տեղեկութիւնները :

Քաջասիրտ այդ երիտասարդը, յուզուած սրտով ու արտասուաթոր աշքերով կը պատմէ .

Եթթիհատեան կառավարութեան պետ ձիւազ կնվէրի և կաւատ թալաթի հրամանով Մարտի կառավարիչ խորամանկն Հայտար, քանի մը հետեւորդներով Զէյթուն կը փոթայ, իր զազանային ծրագիրը զործադրելու և գարերէ ի վեր թուրք կառավարութեան աչքին փուշը եղող այդ հերոսաքաղաքը հիմնայտակ կործանելու համար :

Հայտար Փաշա նախապէս Զէյթունցիններէն զինուուր կը պահանջէ, ու երբ ընդդիմութեան կը հանգիստ, պատերազմական զինուուր կը յայտարարէ, ու անմիջապէս երթեւեկութիւնը կը զազրի : Փութով նախ ազայտական գա-

առակարգը, ու յետոյ քառասուն յիսուն տուն կը հեռացուին քաղաքէն։ Մէկ երկու շաբաթէն կ'ամայանայ Զէյթուն, ուր կը մեան միայն լեռ բարձրացող ապատամբները։

Զէյթունցիներէն շատեր խումբ խումբ ճամբայ կը հանուին դէպի Դոնիա, Տէր-էլ-Զօր և Հալէպ, խոկ բազմաթիւ կարիներ և կարգ մը ծանօթ անձնաւորութիւններ Մարաշի ազգիւուրանտերուն մէջ կը լեցուին, ու չուտով, Մարաշի մոլեսանոց թուրքերուն ցնծութիւն պատճառելու համար, քանի մը օրն անզամ մը կախազգան կը հանուին խումբ խումբ ու ոչ մէկը ոզչ կը թողուի։

Տասն օր վերջ Զէյթուն պօչնակ զաղիւականներով կը լեցուի։

Այն զբախտանման պարակզներն ու այզիները որ հայ մշակին ձեռքերով մշակուած էին, կը մեան ազտոտ ու կեղաստ պօշնակին որ կը քաղէ անոնց հասունցած պատղը։ այն կանանչ մարգագետիններուն վրայ ուր գեղատեսիլ հարաներն, առոյդ և կարմրայտն օրիորդները ուսք դրած էին, պօշնակին հրէշածին ազջիկներն ու տղաքները կը կոխուեն։

Այն բոլոր սրբավայրերուն մէջ, ուր առնական օրերուն ու ամէն ատեն յոզնախուռան բազմութիւն մը վիեթակուած՝ հոգեղմայլ երգերով կամարները կը գդրգացնէր, ոչ ոք մեացած է հիմայ։ Քահանաներուն հոգեռունչ շարականները և դպիրներուն քաղցրագեղզեղ մեղեղիները, որ անուշաբոյր խունկի քուլաներուն հետ խառնուելով վեր, դէպի տիեզերաստեղծին քղանցքները կը բարձրանային, լուած են բոլոր . . .¹

Եւ աւելի եղերականը, գարեր շաբանակ տաճկի երես չի անսած Զէյթունը թուրք փաթթուցաւորներով լեցուած, բարձր զանգարկատուններուն ծայրէն և մուէզզինին խոպտա աղօթքը կը լսուի, ու հաւատացեալներու բազմութիւն մը և Սիւլէյմանլը² (Զէյթուն) հողին վրայ ծունկի եկած իր սրտաբուխ աղօթքը կը մատուցանէ իր «ալլահին» որ զօրապիզ եղաւ իրեն։


Թուրքեր Զէյթունցիները տարագրելով, և Մարաշի
մէջ մասցածներն ալ կախազան բարձրացնելով իրենց յե-
տին նպատակին կը հասնին :

Կարին և քաջ Զէյթունցի հերոսներ, դուք զեռ երէկ
ձեր հայրենիքի նուիրական հողին վրայ ազատ էիք, ու
զամովլեան ուրիշի մը նման կը կենայիք պատրաստ թուր-
քին զիխուն բայց աւազ, անոնք սազայելական մեքե-
նայութիւններով ձեր արծիւներու անմատչելի բոյնը առե-
րելէ վերջ, ձեր սրբազան զիակներուն վրայ կը քրքջան,
հակառակ որ անոնք, զեռ երէկ, ձեր շուքէն իսկ կը դո-
զային սարսափահար :

Ով քաջարի հերոսներ, թող անսոնք սպար բռնեն ձեր
զիակներուն վրայ. երբ ազատ Հայաստանը կ'երայիսաւորուի
մեզի առ յաւէտ, այն ժամանակ ձեր սրբացած աճիւն-
ները Հայաստանի խազազ վայրերը փոխազրելով, խրա-
քանչիւրիդ համար մէյ մէկ յաւերժական յուշարձաններ
կը կանգնուի, ու ազատ հայրենիքի զեղապահոյն օրիորդ-
ներ բռւրումնաւէտ ծաղիկներ կը տիռն ձեր նուիրական
սպանթէռնին շուք :

Ու Հայուն ապազայ սերունդը պատկառանքով կը
խոնարհի ձեր յաղթական կոթողներուն առջեւ ու իր ան-
կեղծ յարգանքը կը մատոցանէ ձեզ, դուք որ մարտի-
րուներու անծայրածիր շարանին ամենէն աւելի չար-
ջարուած այլ և ամենէն աւելի նուիրական նշխարները
հանդիսացաք :

Յարզա՞նք և պաշտամո՞նք ձեզ :



ՊԱՇՏԵԼԻ ՄՈՐԱ

Է կ

ՀԱՐԱԶԱՏ ԵՂԲՈՐՍ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Ներէ՛ ինձի մայրէ իմ, որ չի կառողացայ սառապանի օրերու մօսդ գմբուիլ, որպինեւ Ես ես երկարէ կապանեներու տակ քանի Եւ անապատի մէկ անկիւնը, մահուան դատապարտուած, կը նեծէի, այն ժամուն՝ եր մայր Եւ եղբայր կը յանձնուէիմ զեսի յար ձանուս ալիբներուն:

Եփրատը ձեզ կուլ տաւու, աւա՞զ, ու զե բեզման անզամ չունեցամ:

Պատերա՛զմ . . . ամէն կողմ աւեր ու աւերակ :

Եւրոպան ամբողջ բռնկած, համաշխարհային պատերազմին հետեւանքով թուրքիան եւս տակնուվրաց եղած . ընդարձակ երկրամասի մը ժողովուրդին ճակատազիրը յանձնուած էր երկու հրէշածին զիւանազէտներու . — ին վէրի և թալրաթի — ձեռքը .

Երկու անզութ վարիչներու հրամանին տակ զըտ նուող բոլոր պատեհապաշտ և անօթի պաշտօնեաները, մնեն մինչեւ ողդտիկը սանձարձակ հրամաններ է որ կը տեղացնեն : Բարձրէն եկած հրաման մը տառացիօրէն կը գործադրուի . աքսորի և ջարդի հրամանները ցնծու թեամբ կ'ընդունուին ապիկար և սովալլուկ պաշտօնեաներու կողմէ : Թուրքիան կոչուած երկիրը անիշխանութեան մատնուած, ժողովուրդը թշուառ ու մերկ, զօրակոյի ազգու հրամաններ, Հայերու բռնազազթ, արիւն ու լաց ամէն կողմ :

Օսմաննեան կայորութեան բոլոր հայաշատ քաղաք-
ներու Հայերը մահուան դատապարտուածի պէս տռպրակ
մը ուսին և քուրջի կառը մը իրենց անութին տակ, առ-
հասարակ բոլորը բռնեցին զժոխքի ճամբան, և ամէնքն
ալ ըմպեցին արիւնոտ բաժակը մահուան :

Իմ ժեռուտ հայրենիքիս, կիլիկեան արծուերոյնին՝ Զէյ-
թունի՝ տարաբախստ խլեակները որ նեղութիւն և բանու-
թիւն բառերուն նշանակութիւնը բնաւ չէին ճանչցած և
իրենց բարձրաբերձ լեռներուն վրայ տարիներ շարունակ
ազատութիւնն ու յեղափոխութիւնը օրհներգած էին, են-
թարկուեցան զերութեան ամենաանարգ և ամենավայ-
րագին :

Աքսո՞ր մայրենի երկրամասէն զէպի արիւնոտ աւա-
գուտքը :

Ու բոլորը կը հեռանան իրենց հայրենի զուլալ և
երկնապարզեւ ազրերակներու քովին . . . այս է բարձրէն
եկած կարուկ հրամանը :

Դարերէ ի վեր, խօսիստ ժայռերուն վրայ ազա-
տութիւն երգող ժողովուրդի մը՝ զերութեան անուրը
զգին. Զէյթունէն՝ Մարաշ, Այնթապ, Հալէպ, ոմանք
Զէյթունէն՝ Գոնիա, Գոնիայէն՝ Հալէպ և Տէր-էլ-Զօր,
ոչխարի հօսի մը պէս հոս ու հօն կը քաշկատուի . . .

Զէյթունէն Հալէպ և անկից Տէր-էլ-Զօր, տարա-
բախստ մայրիկս և եղբայրս եղեանի բոլոր դասնութիւն-
ները ճաշակելէ վերէ, երբ կը հաստատուին Աէմէր գաւա-
ռակին մէջ, բացարձակ հրաման մը կուզայ ուրիշ վայ-
րեր երթալու համար, որովհետեւ այդ հողամասին վրայ
Հայերը բաւական շատցած էին :

Պատմական Եփրատը որ զարերէ ի վեր մարզկային
արիւն կուլ տռաւծ է, ու հին ազգերու վիթիսարի պա-
տերազմները իր ափունքներուն վրայ աեզի ունեցած են,
վեզու ունենալու էր որ պատմէր այս վերջին տեղամասու-
թեան ժամանակ պատահած ահաւոր և անլուր եղեանը . . .

Հոսանքուա զետը իր վրային կը տանի անթիւ անհամար մարդկային դիմուներ , յուսահատական աղառդակներ , օգնութեան ճիշեր բնաւ լուսդ չկայ , բազմաթիւ ծծմայրներ լաստերու յուսաններէն կախուած , ահա՛ յանկարծ չուանը կը փրցուի , և նոյն վայրկանին շատեր ջուրին յատակը իջած են , մինչ ումանց զլուխներն ու թեւերը կ'երեւան օդնութեան նշաններ տալով :

Այդ աշուոր եղեգնուպործութեան պահուն զերբնական պողպատաւայ սուրի որ , ոչ ոքը զգալի էր որպէսզի վերջ տար այդ բարբարութաւաց , բայց , աւա՛զ որ այն ալ կը պակսէր :

Մայրիկս , — ա՛խ անոշիկ մայրիկս — յուսահատական բոսէներու մէջ երբ կը տեսնէ որ իր հարազատ երիտասարդ դաւակը ջուրին մէջ խնդրամահ կ'ըլլայ , ինքը եւս ջուրը կը նետուի ու գետամոյն կ'ըլլայ :

Ո՞հ , պաշտելի մայրիկս և հարազատ եղբայրս , դուք գացիք առ յաւէս , ու գերեզման անգամ չունեցաք :

Պաշտելի հայրենիքիս՝ Զէյթունի՝ գալարազուարթ վայրերն ու պուտակները չի կարողացան իրենց ծոցին մէջ հիւրընկալել ձեր մաքրամաքուր մարմինը , ու դուք օտար աստղերու տակ անշնչացաք , ջուրի ալիքները քշեցին տարին ձեր խնկելի մարմինը ո՛վ զիսէ զէպի ո՞ր անձանօթ վայրերը :

Պաշտելի մայրիկս ու սիրաստեն եղբայրս , անշուշտներումիս կը զտնուիք ձեր սրտահատորին , որ այն վայրկեանին երբ դուք զետամոյն կ'ըլլայիք , ձեր հարազատն ալ անապատի մէկ սեւ անկիւնը , պատերազմի ճակատին վրայ՝ մահուան զատապարտուած ծանրածանթ շղթաներու տակ հեծէր , և բոլորովին անզիստակ ձեր սեւ բազզէն նոյնիսկ չէր կարող արտաստել ձեզ համար , ձեր անմռուաց ու անմահ յիշատակին առջեւ . . . :

ՎԵՐԱԶԱՐԹՆՈՂ ԶԷՅԹՈՒՆԻՆ

ՎԵՐՁԻՆ ՀԱՐՈՒԱԾ Մ'ԱԼ

Վիթխարի սարալանններու և երկնապալաց հաստամեստներու կողքին բնակող քաջակորով ժողովուրդ մը՝ որ տարիներ չարունակ ազատութիւնը իրեն նշանաբանընտրած՝ խաղաղ շրջան մը կը բոլորէր՝ ընդհանուր պատերազմի միջոցին երբ թուրքիա խելազարօրէն մասնակցեցաւ այդ բոցավառով ճարձատիւնին, Զէյթուն՝ պատմական ու պատուական քաղաքը ևս քառութեան նոխազներէն մէջ կը եղաւ: Թուրքիոյ օրուան փրկիչները, կիսանկախ հայրենիքի մը ըմբուռ և կիսակոտ ժողովուրդը ժանտալից անապատներու խորերը ապրեցնելով անձիտել ուղեցին, բայց անոնք, այդ խոռարակուու վայրերուն մէջ, շարունակ երազելով իրենց ազատ ու անկախ օրոքնը, բնկնուած, սրտապատառ, անզօր ու զիրաւոր սպասեցին ամբողջ չորս երկա՞ր տարիներ:

Կաշմբուռն բազուկներու և հպարտ կուրծքներու տէր երիտասարդներ, հրաժայթք անապատներու մէջ՝ կիզիչ արեւէն բոլորովին խանձած, կմախացած, մեծեր ու փոքրեր անձանաչելի երեւոյթ մը ստացած՝ ստրկութեան ու արիւնի կեանքն ապրեցան աքսորանքի անարդ տարիներուն մէջ:

Մեռնելու և ցուրտ հողին յանձնուելու փոքր միջոց մը մնացած, օր մ'ալ աւետեցաւ իրենց թէ՛ թընամին պարտուած, և իր արիւնաներկ զրոշակն ալ բզիկ բզիկ եղած՝ անամօթաբար կը նահանջէ.

Արգարե թուրքիա չարաչար պարտուած էր, հոգէառ հրեշտակներ ծակամուտ եղած, յաղթական բանակներն

էին որ իրենց երկայքի սուբները միաս էին վաս թշ-
նաշին կրծքին :

Մահուան ժամերուն մէջ գալարուողներուն համար
այլիւս ազատութեան ճամբան բացուած էր, անոնք պիտի
երթային տէր զանային իրենց որինաւոր իրաւունքին :

Ազատութեան գուները բացուելէ վերջ, խզալի վի-
ճակով անապատ տարագրուած հայեր անձուն կարօտվ
գունդագունդ վերադարձն իրենց մայր հայրենիքը:

Պաշտելի Հայաստանի և ցանկալի կիրիկիոյ ժողո-
վուրզը անապատներու խորերը վաչկատուններու պէս
ազրած ժամանակ, արտասահմանի ազատ հորիզոններուն
տակ զիտակից հայ երիտասարդութիւնը՝ Անդրբառլանա-
նանի և Եզիզարոսի ամրոնքներէն գունդագունդ հա-
սած, իրենց բաժինը բերին համաշխարհային մեծ պա-
տերազմին, որ, ըստեցաւ թէ, կը մզուէր ազատութեան
և փոքր ազգերու իրաւունքը պաշտպանելու համար :

Ս. Տեղեաց ճամբուն վրայ՝ Արարայի անառիկ ու
անմատչելի կիրակերուն առնիւ, Հայկական լէգէտնի քաջա-
կորով հայ զիտուորները, թշնամին գէմ սուին սուինի
և կղակ կղակի եկած, յաղթանակի դարնիներուն և
բրաբիւններուն արժանացած՝ հայ նահատակներու փայտ-
հայ խաչերը՝ այդ փառաւոր վայրկեանին՝ սկսան ջերմ
համբոյր փոխանակել Գողգոթայի բարձունքը գամուած
մեծ խաչափայտին հետ :

Արարայի փառաւոր հերսոսմարտէն վերջ կիրիկիոյ
աննախընթաց զոյմաբարտն էր որ կը մզուէր, Հայ լէգէո-
նականներու ի տես, դարաւոր թշնամին շատոնց հեռա-
ցած էր հայուն պատմական իրաւունքը եղող այդ հո-
գամառէն :

Կիրիկիոյ ամէն մէկ հողաշերաբ, ծառն ու թռփը
պէս որութեան մէջ՝ Տաւրուը խնդութեան և ցնծութեան
մէջ էր :

Ազատաւէրն Հայկի, Աշխարհակալն Արտաշէսի, Մեծն

ԱՅՆՈՒԹԻՒՆ

Տիգրանիք, Գևաշակորովնել Արտմի ու Գրամիքն Վարդանիք
կորին որդիները Ռուբինեաց հարաստ թեան հողին վրայ
տաք դրած էին :

Խոշակիքներու ժամանակնեւ սկսեալ մինչեւ 1919,
առաջին անգամն էր որ Կիլիկիոյ հողին վրայ հայ զորք
կը նշարուէր ֆրանսական գրոշակին տակ :

Հայկական և ֆրանսական եռագոյնները Կիլիկիոյ
զանգակատուններուն և ծառերուն վրայ յազմականորէն
կը ծածանէին :

Թերութեան և սուրկութեան վեց հարիւր երկար տա-
րիներէն վերջ առաջին անգամն էր որ Կիլիկիոյ վերջին
մայրաքաղաքին՝ Ասոյ մայրաքանքին, Լեռնի և Հեթումի
թերդերուն վրայ կը ծածանէր ու կը փողփողէր հայ եռա-
գոյնը՝ ու իր վէտիւտուն ծալքերը լայն բացած, ալեքսան-
Մասիսի ձիւնապատ զազաթին վրայ ծածանող Հայկական
Անկախ Հանրապետութեան զրօշակը կ'ողջունէր :

Արարա, Տառոս և ծերունի Արարատ հայ երի-
տասարդներու կարմրագնդ արիւնով նուիրականացած՝
այցեւս ազատած էին :

Այդ բերկրապատար ցնծատօններէն և խանդարորր
լութերէն վերջ, Հայեր ամէն կողմերէն փութացին գէպի
իրենց հայրենական հողը :

* * *

Զէյթունցի վերապրող բուռ մը քաջերը ևս առաջին
օրէն իսկ կը դիմեն իրենց նուիրական հայրենիքը Տառ-
րոսի բարձրաբերձ կատարներուն վրայ կրկին անզամ վե-
րաշինելու համար Նոր Զէյթուն մըւ :

Երազը իրականացած էր, վերապրող Զէյթունցիները
ամենամեծ զոհողութիւններու դնով իրենց նախկին
ազատ վիճակին կը հասնին, երկար ժամանակ մը ամայի
մեացած լեռներն ու ձորերը կը վերազարթեռն, շինարար

աշխատանքը կ'սկսի, որորոցներ կը լեցուին սիրուն ու կայտառ մանկիցներով:

Յաղթական Համաձայնականները երբ Տառահանձանառիկ կիրճներուն տէրն էին, Զէյթունցիներ կարողացան խաղաղ շրջան մը բոլորեւ, բայց անոնց անակնկազմեկնում մէն վերջ վարագոյրը վար կ'իշնայ ազգայնական թուրքեր կ'սկսին խնթի նայիլ վերազարթնող Արծուերոյնին:

Չարիքի սև ծրագիրը նախապէս նիւթուած էր, այս անգամ հրամանը ո՛չ թէ վասիորի զեղածիծաղ ափունքն Սուլթաններու մայրաքաղաքէն կուզար. այլ Անտառուի մէկ խաւարակուու անկիւնէն Միլլինիներու մայրաքաղաք՝ Էնկիւրիէն:

Հրամանը բացարձակ և վճռական էր. «Կարենիսաւթեան առնմանին մէջ փութով քանզիցէք Զէյթունը»:

Զէյթունցին շինարար աշխատանքի լծուած ժողովուրդ մըն էր, որ զալթականութենէ վերազառնալէն վերջ ո՛չ մէկ թշնամական միջադէսի տեղի տուած էր, բայց Միլլինիներու շար գուշակ ներկայացուցիչները հրձիգի զեր կատարելով շահիւազնաց դրզւած էին մոլեռնուանդ ամբոխը. ու ատոր պատճառը շատ յայտնի էր:

Թուրքեր անզին Սաքարիս հովիտներուն մէջ Հելլէններուն ծանրածանը հարուածներուն տակ շարաչար պարտուած՝ իրնոց մաքին մէջ կառկածը ունէին թէ՝ մի՛ զոցէ Զէյթունի հերուները ասիթը օգտագործելով զարնէին իրնոց կոնսակէն:

Բարձրէն եկած շրամանը այնչափ ազդու և կտրուկ էր մանաւանդ անոր համար որ Մարտի մոլեռանդ թուրքերը բոլոք բոլոքի վրայ կը տեղացնէին.

«Ամա՞ն, մեզի ազատեցէք այս նոր անհաւասներուն ձեռքէն»:

Ու երկու տարուան կեանք անեցող Նոր-Զէյթունը անձնատուութեան կը հրաւիրուի:

Բնագիւմովինը իրեն նշանաբան ընտրող ժողովովի մը համար անկարելի բան էր այդ տեսակ ստոքին և անարգական համակերպում մը :

Զօրանոցը՝ ուր կը բնակէին վերապրող Զէյթունցիք, պաշարուեցաւ թշնամիին կողմէ, որուն տուած վեց ժամ սպայմանաժամը լրանալէն վերջ թնդանօթի հարուածները կը զոռան ու կը քանդեն զօրանոցի երկու մէթր հաստութիւն ու նեցող պատը, այդ դժոխային կրակին տակ զիմանալ այլեւս անկարելի էր, ուստի, նահանջի համար խորհրդակցութիւն կատարուեցաւ :

Զօրանոցի մէջ զումարուած խառն ժողովը քանի մը ժամուան խորհրդակցութիւնէ վերջ, կորոչէ անկար տկարները յանձնել թշնամիին, որուն հետ Մարտաչն եկած էին քրիստոնեայ պատուիրակներ : Յանձնուողները կը զրկուին Տիգրանակերտի Զերուակ զիւզը : Իսկ զինակիր խումբները կը բարձրանան լիու և գէպի ֆրանսական զօտին՝ Ատանա, փառաւոր արշաւանքէ մը վերջ, մեծ մասմբ կը հասնին Հալէպ :

Անարդ թշնամին վատարար կը կոսորէ առկայն զինեալ խումբներու մեկնու մէն վերջ զօրանոց թողուած կիներն ու մանուկները, բոլորը անզէն ու անսպաշտուածն :

Տիգրանակերտի Զերուակ զիւզը տարապրուած հինգ հարիւր տարաբախտ Զէյթունցիները մէկ տարի հոն ապրելէ վերջ, անզամ մալ Զէյթուն չվերապառնալու պայմանաւ արտօնութիւն կ'ստանան մեկնելու :

Զէյթունցի վերապրողները՝ ճանապարհի բոլոր դառնութիւնները հաշակիլէ վերջ կը հասնին Հալէպ, 1922ի վերջները :

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՏԱՌԱՊԱԾ՝ ԲԱՅՑ ԱՆՄԵՌ Է

Հայ ժողովուրդը գարեր շարունակ արեան ծալերու վրայէն քալած, բիւրաւոր անգամներ իր արիւնուս զողգոթային վրայ զոհուած, բայց միշտ կրցած է իր վրայ խուժող ամենի ալիքներուն մէջէն ազատիլ իր բարոյական կորովը բարձր բռնած և վերապրելու անյոզգողդ կամքով զինուած :

1914ի աշխարհաւեր պատերազմին խաչն ու մահկից եղբայրակցած, Ասիոյ թուրքը և Եւրոպայի թուրքը՝ հայցեղին հակառակորդ այդ երկու պետութիւնները՝ Կիլիկիան և Հայաստանը իրենց հարազատ բնակիչներէն զըրկելէ վերջ, Ասիոյ ջահակիրները Միջազգատքի խորերը աքսորեցին, այն հաստատ համոզումով թէ աշխարհի երեսին հայու հետք մը անգամ չպիտի ձգեն :

Բայց, սնդուսապատ աթօռներու և կանաչ սեղաններու շուրջ ծրազրտւած այս ազտոտ ծրազիրները ջուրը ինկան : Անապատ տարուած հայը այդ միջավայրն ալ ծաղկեցուց, հայուն բազուկը շինեց ու կերտեց նոր պայմաններ ու նոր կեանք :

Սուէտիացի բուռ մը քաջերը Մուսա լերան բարձունքներուն վրայ, զոյակոփուը մզելով, փառաւոր զաս մը տուին իրենց հարեւաններուն, բայց աւազ ուազմամթերքի պակասը տոփակեց զիրենք որ օգնութիւն իմնդրող խաչանիշ մեծ դրօշակ մը անկեն բարձր բլուրի մը վըրայ՝ Միջերկրականի բացերը զտնուող ֆրանսական և անգլիական նաւերուն ուշադրութիւնը իրենց վրայ կարենալ հրաւիրելու համար :

Ֆրանքօ-անգլիական զրահաւորներու հրամանատար-

ները, հեռուէն՝ հեռազիտակով նշմարելով այդ գրօշակը, օգնութեան կը փութան, ու լեռ բարձրացած 40.0 ժռ. զալուրդը նաև երան մէջ հիւրընկալելով կը փոխազրեն Բօր - Ապյիս :

Ամբողջ չորս տարի Բօր - Ապյիսի վրանաքաղաքին մէջ Սուէափացի կտրիհները ապրեցան խաղաղ, իրենց սրտին մէջ ունենալով խսիրաշէն մտառուն ու նախակրթարանը :

Ազատ նաև ահանգիստ համանելէ վերջ, քաջ Սուէտիսցիները կը մտնեն ֆրանսական դրօշակին տակ, վերջն կազմելով կորիզը Հայկական Լէզէոնին :

Հայ Լէզէոնը՝ փառքը աւելցուց հայ ցեղին, ինչպէս որ վկայեցին Զօր. Ալէնոպի և ուրիշ բարձրաստիճան պաշտօնատարներ :

Հայուն պատմութիւնը լիցուն է բազմաթիւ աշքառու դրուագներով. մեզի ժամանակակից և դրացի հզօր ազգեր՝ Ասորեստանցիներ, Քաղթէացիներ և Պարթևներ ի սպառ ֆնջուած, կորսնցուցած են իրենց զոյտթիւնը:

Հակառակ անոր որ Հայաստան աշխարհը ոտից կախան եղած է ու պատերազմի թատր մը դարձած, Յոյներու և Պարսիկներու, Հռոմեայեցիներու և Պարթևներու պատերազմներուն ժամանակ հազարառոր անգամ տառանորդուած, չարչարուած ու հալածուած, բայց դարձեալ իր զոյտթիւնը պահած է, Ասիոյ այդ խաւարակուու և բազմացեղ, բազմալեզու հրարիսային անկիւններուն մէջ՝ տեւականօրէն իր ձեռքին մէջ ունենալով լուսոյ փարսուը :

Տուզրիլ-Պէյեր, Լէնկիթիմուրներ, Ճէնկիղիսաններ, Զարմազաններ, Շահ - Արքաններ, Ապափիլ - Համբաններ, Էնիլիններ ու Թալաաթներ չեն կարողացած հայ ազգը անհիսել:

Մեր պատմութեամբ հետաքրքրուող բազմաթիւ եւ բուրացի և արևելքցի բանակէրներ, Ֆրանսացիներ,

Անզլիացիներ, Ամերիկացիներ և Գերմանացիներ՝ Լորտ
Պայրըն, Լորտ Պրայս, Անաթօլ-Ֆրանս, Թօլ-Տէշա-
նէլ, Բէնլըվէ, Կլատըսթօն և ուրիշներ հիացումով ու-
ղարմանքով արտայայտուած են Հայ ցեղի մասին և
Հայ ժողովուրդը Մերձաւոր Արևելքի քաղաքակրթիչը
անուանած են :

Վերջին հինգ տարուան ընթացքին հայուն քաշած
տառապանքը եթէ ուրիշ ազգ մը քաշած ըլլար, չէր կա-
րող մինչև հիմա իրը ազգ իր զոյութիւնը պահել. հայը
արեան մէջ խեղդուեցաւ, բայց գարձեալ ապրեցաւ :

Ընդհանուր պատերազմի ընթացքին և անկէ յետոյ,
Եւրոպացի ուրիշ շատ մը զիւանագէտներ, զօրականներ,
բարձր գասու եկեղեցականներ, կուսակցութեանց ներ-
կայացուցիչներ, վարչապետներ և հասարակական զոր-
ծիչներ իրենց բազմաթիւ վկայութիւններով վեր բարձրա-
ցուցած են հայուն ազգային ընդունակութիւնները, որոնց
չնորհիւ ունի և կը պահէ ան իր մէջ իր ցեղային զոյու-
թեան բանալին :

Ի՞նչ զարմանահրաշ բան, հայ ժողովուրդը իր զոյու-
թիւնը պահելու համար ի՞նչ միջոցներու չէ զիմած, զեռ
երէկ, կիլիկիոյ զիւցազնամարտին ժամանակ հայը իր
ապազային մասին կը մտածէր, մէկ կողմէ զարաւոր
թշնամիին զէմ կոխ մզելով՝ խրամներու մէջ, միւս
կողմէ ուսուցիչը իր աշակերտներուն քով, և զործիչը
իր պարտականութեան զւուխը, մէկ կողմէ անզդներու
զէմ զիմադրութիւն, միւս կողմէ փլատակներու տակ
թերթի հրատարակութիւն, խելք ու զրիչ, սուր ու
զնդակ իրարու քովիկ եկած հայ ժողովուրդը ապրեցու-
ցած են :

Հայ ժողովուրդ, զիւցիր որ քու մէջդ ունիս կեն-
սունակութեան ոյժ մը, ամէն բանի զիմազրելու կորով,
թող քու զոյութեանդ փաստը քեղի վկայ և ուղեցոյց
ըլլայ :

Դուն քու ծոցիդ մէջ ապրեցուցած ես մհեմ մտա-
ւորականներ, զործիչներ, որոնք քու գոյութեանդ հա-
մար զիշեր ցերեկ տքնած ու աշխատած են, անոնցմէ
շատեր անգարձ կերպով բաժնուած հեռացած են քեզմէ,
բայց անոնց ցանած սերմերը ուռաճացած, մեծցած ու
իրենց պառողը տուած են և պիտի շարունակեն տալ:

Դարերէ ի վեր երազուած անկախութիւն մը ձեռք
բերուած է, Հայկական Հանրապետութիւնը իր փառա-
ւոր գոյութիւնը կը պահէ հզարտ Արարատի ստորոտը,
և իր մետաքսահիւս գրուը կը ծածանի հայ ազատ հողին
վրայ:

Ո՞վ Հայ ժողովուրդ, պատիւ քեզի, դուն չես մեռ-
նիր, վերջնական յաղթանակը ձեռք բերած ես՝ գուր-
զուրա՛ անոր վրայ:

Այս՝ հայութիւնը տառապած՝ բայց չէ մեռած և
շպիտի մեռնի բնաւ:

ՎԵՐԶ



ՀԵՂԻՆԱԿԻՆ ԱՆՑԻԳ ԵՐԿԵՐԸ

1. ՓԱԽՈՒՍՏԻ ՃԱՄԲՈՒԻՆ ՎՐԱՅ

Հրազնազարկ ըլլալու մեկ ժամ մնացած, նին
յիշատակներ, խական պատկերներ, պատկերազարդ,
120 էջ:

2. ԽԱԶԻ ՃԱՄԲՈՒՆ

3. ՀԱՅ ԳԻՒՂԵՐ

4. ԽԱԶՈՒՄՈՒՄ ԱԶԳԸ

5. ԱՏԱՆԱՅԻ ԶԱՐԴԸ ԵՒ ՍՍՈՅ ՊԱՇԱՐՈՒՄԸ

BAUDIMUS ET UNIVERSITATIS
(1200-1220)

Scalptoribus


1210

1210

(individi) 1210

Scalptoribus et Universitatis
1200-1220

Ե 304.7



Գին՝ փոստի ծախսով միասին՝ 7 ե. գ.
կամ 1,50 սլիմ

Անդրեասեանի՝

M' ONNIK MAHDESSIAN

B. P. 600

ALEXANDRIE (Egypte)

Հեղինակին հաջուկ՝

EDVARD VOSGUÉRIT

B. P. 192

ALÈP

ԳԱԱ Հիմնարար Գիլ. Գրադ.



220057191